



ԲԱՆՈՍԻՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲՍԲՈՅԱԿԱՆ

✻ Ա Ս Ս Ա Պ Ն Պ ✻

ՌԵԼՔ-ՌԵՑ

ՀԱՍՈՐ

ՁԸ

Պ



1930

ՍԵՊՏԵՄԲԵՐ

ԹԻՒ 9

Պ

ՎԵՆԵՏԻԿ - Ս. ՂԱԶԱՐ

ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՑԹ

ՍԻՒԹԻՆ զէմ՝ որ դարուս մեծագոյն կուսքն է դարձած՝ բուռն ճիգերով կը կանգնի գաղափարի անդրին:

Մշակոյթն այլևս հանդիսական տօն մը ունի սեփական. և ահա ճիշդ այդ նուիրագործումին մէջ է որ յստակօրէն և հարազատ կը ցոյանայ պաշտօնած գաղափարը:

Փառապանծ դարերու ոգեկոյումը, աւելի կամ նուազ չափով գիտակից՝ լոկ տեսական վերլիչում մը չէ, այլ զօրեղ տենչը անոնց իրական վերապրումին, երկունքը՝ այդ բնորուն հնութիւնը վերածնելու. և բեմադրելով ազգային հսկայ մարմնացումները՝ փառահեղ ցուցականդէսն է որ կը բանանք մեր տոհմին, մեր Հինաւուրց կազմին՝ իր քան իսկ անոր անձնական մեծութեան ու փառքին: Այս անգամ մեր արեւուն ինչպէս և վաղուի սերունդները անոնց քաղաքական ու

վրայ, փոխանցելու մեր պայազատութեան անոնց կենսունակ հոգին, հոգի մը որ վսեմօրէն կ'ապրի կրօնքի և ազգութեան տաճարին ներքեւ, սրբազան ու արտաքին համեմատօրէն ճոխ մատենագրութեան մը մէջ:


Գործնականօրէն սակայն ի՞նչ կը պարտադրէ մեզ մեր հնութեան մշակոյթը կամ լաւ եւս անոր պաշտամունքը: —

Երկիւրած ու յարգալից մերձեցում մը անոնց անմահ հոգիներուն, անոնց վառ սրտին. տեսնելու այդ հոգիներուն մէջ մեր ցեղին բարձր ձիրքերը. զգալու կենդանի բարախումս այդ արտերուն իրենց գերագոյն ձգտումներուն մէջ՝ հանդէպ գեղեցկին, ճշմարտին ու բարոյին:

Ի՞նչ այս ամէնը մեզ կը թելադրին ու վանդակ մեծութեան ու փառքին: Այս անգամ մեր արեւուն ինչպէս և վաղուի սերունդները անոնց քաղաքական ու

ԲԱՍՄ. ՍԵՊՏԵՄԲԵՐ 1930

28



աշխարհազգրական տարաբախտ դիրքերով, մեր պատմական կեանքի տխուր ճակատագրականով հանդերձ՝ մեր Նախնիք թողած են համեմատորէն հարուստ և թեղուն մատենագրութիւն մը, որուն մէջ զարէ մ'ի վեր թարթափող եւրոպացի բանասէր ու արուեստագէտ կը խոստովանին՝ թէ է հայ ազգը հինաւուրց կոթողն ունի քաղաքակրթութեան պատմութեան ամէն մասնահիւղերուն մէջ անխտիր, հանճարեղ յղացումի ինքնատիպ դրոշմով:

Էւ սակայն հին ուրացողներէ վերջ նոր սերունդին մէջէն ալ կը լսենք փշաքարուած՝ ճառատանք մը թէ «Մենք մարդկային քաղաքակրթութեան պատմութեան մէջ բաժին չունինք»: Այսպիսիներ իրենք զիրենք խարկանքի մը գոհեր կը նկատեն հին դըպրոցի ուսուցիչներէն. ու իրենց համար կարծես ցնորքի մը կը վերածուին Սահակի և Մեսրոպի գէմքերը, անոնց ստեղծած գրականութիւնն իր Ոսկի դարով և թողած հարուստ աւանդովը. երազանք մը՝ Փաւստոսի, Խորենացիի և հետեւորդ պատմիչներու գործերը ուր կը փայլին մեր թագաւորներու սուրն և հայրապետական գաւազանը, ուր մեր տաճարներու և պալատներու աւերակները կրօնքով ու արուեստով դրոշմուած՝ տիեզերական պարտէզին «փոքրիկ սծուռ»ին անթառամները կը ներկայացնեն. յերիւրանք մ'անշուշտ՝ Չամչեանի հսկայ վերականուցումը մեր ցեղին պատմութեան, Ինչհիճեանի ամփոփումները հեռուսր հնութեան թեկորներուն և Աւերախի ծովածաւալ տեղագրութիւնները աստուածային շունչով մը ոգեւորուած:

Միթէ Հերոդոտոս ու Փսեմոփոն ալ կը գտնուցեն. և Հոսոմ՝ որ Պարոյրի արձան կը կանգնէ, կամ Աթէ՛նք ալ՝ որ անյաղթ կը հռչակէ հայ Գաւիթը:

Ո՛չ, ո՛չ. դեռ թարմ է յիշատակը Մուրատեան վարժարանի բացումին, ուր, քաղաքակրթ աշխարհի մարգարանին մէջ, օտարէն լեցիկ մեր ցեղին հնարքներ կենդանի՝ փառքի ռուսպակներով շողողուն. Պատընի Միմֆընի Հօլլին ցեղային ցուցաւ հանդէսին մէջ շահեցանք մեծ մրցանակը.

Ռումոնիոյ ստանին մէջ արքայազուններու զովեստին հետ գիտութեան և արուեստի վարպետները խոր գնահատանք ստորագրեցին և մեր վայրակատին ցեղին գեղարուեստի անբաւ արտագրութիւններէն լոկ քանի մը «մաշած նշխարք մեր Հարսնց» տեսնելուն՝ «կիցցէ՛ լմեհող Հայաստան» գոչեցին, ուզելով փառարանել քաղաքակրթական մեծ արտագրութիւնը և ցեղային հանճարը՝ զոր ճանչնալու բախտը կը շնորհուէր իրենց դարձեալ նոյն ցեղի գաւակներէն:

Մայրենիք մը որ մեր անմոռութիւնը կ'երգէ՝ անշուշտ մեզի համար չափազանց ուրախութիւն է, խորին սփոփանք և խրատ խոյս յաղթանակէ յաղթանակ դիմելու: Ասո՛, կիցցէ՛ յաւերժ շմեհող Հայաստանը. սաւկայն մենք ո՛չ Հանրի Նրէնի կամ Գ. Լէյկի, ո՛չ ամերիկեան դատաւորներու կամ Հէրպլերթ Բարբըրի և ո՛չ մեծանուն հայասէր Խորկայի գնահատանքին կամ զովեստին է որ կը սպասէինք մեր գեղարուեստական հնութեանց արժէքի ըմբռնելու, կամ մեր ցեղին մտային չափանիշը տեսնելու. այլսպէս մենք և ո՛չ զաղափարն և գիտակցութիւնը պիտի ունենայինք երկար աշխատանք և զոհաբերութիւն ընելու այգ ցոյցերու կազմակերպումին. և ո՛չ մեր հայրերու հարազատ սերունդը պիտի ըլլայինք իրենց ցեղային բարձր ձիրքերուն ժառանգութեամբ. պարզապէս յոռետեսներու է որ ուղղած ենք մեր խօսքը. եթէ մեր լուսութիւնն ալ գաւաճանէ, ահա օտարներն են որ կը մրցակցին վեր հանելու մեր ցեղին բարձր ձիրքերը գեղարուեստի նմոյշներուն վերլուծումէն. ապացոյց մը անոնց որ համոզուելու արամագրութենէն զուրկ չեն:

Սակայն կը մնայ մեզ քննել թէ Ի՛նչ է պատճառը հոգեբանական այդ հիւսնոց մը՝ տայնութեան մեր սերունդին քով: —

Հարցի լուծումը անպայման զպրոցի ու դաստիարակութեան մէջ պէտք է փնտնենք: Ի՞նչպէս կ'աւանդենք մեր սերունդին մեր ազգին պատմութիւնն ու մատենագրութիւնը. Ի՛նչ ոճով, Ի՛նչ դրութեամբ... Ի՛նչպէս կը մերձենան մեր աշակերտները մեր սրբազան հնութեան ստեղծագործ մտքերուն: —

Հայ պատանիին կը լսեցնենք Փաւստոսի և Խորենացիներու անունները, սակայն նա երբեք իր աչքերով տեսած, կարդացած ու քննած է անոնց գործերը՝ ինչպէս կը կարգապատահանք գործերը՝ ինչպէս կը կարգապատահանք իր ստեղծած Ռաֆֆիին կամ Ահարոնեաները, լսած է Փաւստոսի Հարազատ ձայնը, դիտած է գունագեղ նկարները այդ ուժեղ տիպարներուն, ու շօշափած իր հայրերու տարազներն ու բարբերքը, իր արքաներն ու իշխանները, իր նախարարն ու զօրավարը, ազատորեարն ու շինականը:

Գիտակի մէջ մի աւանդութեան, փառքի բեկորներուն՝ մեր արքաներու սուրբերուն և Հաննարի ցուբերուն, յաղթանակներուն և սուգին, մեծութեան և անկման զօր կը պատմէ Խորենացիին:

Թուի գիտակով մռայլօրէն տեսնուած վերլուծումներէ առաջ ունկնդրած է ան սիրային ու վշտահար Միլիչիէի քնարին, իր ազուլեզուին, Հայրենապաշտ տեսլականին:

Մենք բուն տենչ մ'ունինք Նարեկացիին շատ մեծ ու բարձր ըմբռնելու և ըմբռնել տալու. սակայն երբեք վերլուծած ենք մեր սաներուն որոնք իրենց իսկ ազատ թռիչքով սաւառնել կարենան անոր վերացումներուն յաւերժալոյս երկինքներու մէջ...:

Գծբախտարար «Ն. Հոս ալ աշխարհարարի զգեստին տակ չեմ գիտեր սրբան Հարազատ պիտի ըլլան յաւերժօրէն անթարգմանելի խոհերը որ իր յատուկ լեզուի ինքնատիպ և գերազանց յօրինուածքին մէջ միայն կը սքողեն մարդկութեան ցաւերն ու նակաւ տաղիք՝ աստուածութեան քով խորհուրդի մը մէջ՝ ամպածրար, որուն պատառումին չափ եղծարար չէ՝ արգիւացումը:

Հանգ Ենորհալին... տիակը մեր տաճարին, ինկարոյր նուագը մեր կաթողիկէներուն վէտովտուն բարձրութեան մէջ. ո՞վ ունկնդրած է իր Հարազատ ձայնին, ո՞վ վերլուծած իր պարզութեան գաղտնիքը հունի, իր արուեստին գոյները քերթողական:

Գիտենք մեր բարեպաշտուն ծերերուն թուճակօրէն մրմունջը որ զարգած է, և արդէն ինչ պիտի արժէր այն այսօր առանց իմացումի, առանց համոզումի:

Մեր երիտասարդութեան ձեռքը իրական

նութեան տեղ նշմարանքն է որ կը շրջի, և բնական է որ գործնական դարու եւրոպական իրապաշտ դրութեան շօշափումով ընթանան ստուերական պատկերները և այն ստեն իրաւունք ունենան մեզ ըսելու «Մեզի շատ ցնորքներ ու վէպեր պատմեցին, մեզ խարեցին մեր ուսուցիչները», որովհետեւ Հաստատուն և շօշափելի գիտութիւն մը չէր որ տուէրք անոնց. և արդարեւ Ռաֆֆիի մը գրչին վիպականութեան մէջէն Հասած արուածազանգը մեր հնութեան ու պատմութեան ինչ արժէք պիտի ունենայ. գեղեցիկ Հանդերձ մը գունագեղ ու թանկարժէք, որ սակայն մեզ ոսկր ու մարմին չի կազմեր: Հայ ոգին դրոշմելու համար իրական և շօշափելի պիտի ըլլան մեր ուսումն ու փաստերը. Հարազատ ազդերէն պէտք է տանք վճիտ ջուրը. ու այսպէս շօշափելով ու տեսնելով պիտի իրացնեն, համագումարն և գիտակցութիւնը կազմեն իրենց ազգութեան՝ անվերապազ սիրով փարուսմով:

Մենք կը կարծենք որ մեր բոսնիցիկ պատմական ու մատենագրական դասերը անոնց հոգին կը կազմեն Հայօրէն. ո՞չ, կը սխալինք. իրական պատկերներն են որ կ'ազդեն. կ'ազդէ Ռաֆֆի, կ'ազդէ Ահարոնեան, կ'ազդէ չափով մը Պէշեքթաշեան, կ'ազդեն ուժգնօրէն Վարուժան, Սիւրանթօ, Տէրեան և Իսահակեան. Ալեշան անգամ իր Հայապատուներով, Սիսուաններով, Խրեմեան իր Հրաւիրակներով կ'երթան կը խառնուին Նարեկացիներու ու Ենորհալիներու Հետ դասադասուելով... Ըլլալու փակ մեհեան մը գիտութեան, կնքուած քարտէս, անմատոյց դրախտ:

Արդարեւ փակ է մեր սերունդին առջեւ մեր պատմութիւնը, մեր մատենագրութիւնը, իրականը, հարազատը, ճշմարտը: Անուններ կը շրջին շրթներու վրայ, ըլլալ թող և սրտերուն մէջ, անուններ աւելի կամ նուազ գեղեցիկ գիծերով, գունաւորումով, ըստ անձին հաշակին ձեւուած, ըստ զգացումի սրբուած, մեծցած ու բարձրացած, հոգ չէ թէ իրական կամ ոչ... Այսպէս չեն միթէ մեր սերունդին քով Սահակի ու Մեարոպի, Գրիգորներու և Ներսէսներու

անուններն ու դէմքերը, անոնց խոհերն ու իղձերը: Ոչ ոք կրնայ ժխտել: Ոչ ոք, որովհետեւ ուսուցիչ և ուսանող (յարգելով բացառութիւնները) նոյն պայմաններու մէջ են համեմատուելի:

Սովոր ենք մենք և մեր սերունդները վերածնունդն երգել մեր գրականութեան, սակայն, բացառելով քանի մը գիտուններ, հանդէպ մեր Նախնեաց գործերուն դեռ 1600ի գիրքն ունինք. անոնք ըլլան ձեռագիր թէ օպուստիկ՝ անփաստունակ հիւրերն են մեր, զորս խօսեցնելու բախտը չունինք ու աննք մեզի համար անմատոյց գրախոսն են, կնքեալ քարտէսը, փակուած անակը...

Հապա թ'նչ է մեր սերունդին գիտցածը իր Նախնեաց մատենագրութենէն ու պատմութենէն — Այն զոր «Վարդապետն ասաց», կամ ինչպէս պիտի ըսէինք «աւանդութեամբ առ մեզ Հասեալ»: Ինչո՞ւ այս — Վասն զի կը պակսի մեր շեղուիս մշակոյցը. պարզապէս բռնակող՝ գրաբար շեղուս չենք տրոյլեցնէր բառականոյթեան մը ևնազգայն չարփովն անգամ: «Գրաբարի գարն անցած է» ըսել՝ կը նշանակէ մոռացութեան մատնել մեր Նախնեաց խօսքն ու գործը, հետեւաբար հեռանալ, նուաղիլ, այլասերիլ:

Ի՞նչ պիտի ըսէիք գեղարուեստի սիրահարի մը որ Վերոնիզէ մ'ուսումնասիրելու համար գոհանար հրապարակի վրայ ցանուած «աստիճան»-ի մը անգոյն նշմարներով և տարտամ նկարագրներով:

Երջան ծիծաղելի չէ՞ մեր գիրքը: Ի՞նչ պիտի փոխանցենք մեր սերունդին մեր թեթեւ դասերով. մքբան պիտի սիրահարուի անոնց սիրտը մեր Հայրերու հոգւոյն և հանճարին: Սրովեցենք գրաբարը, և ահա կը բացուի մուտքը՝ մեր պապենական Գրախոսին, ուղի՞ն՝ մեր հայրենի աղբիւրին:

Գրաբարի ուսումը միայն պատմութիւնն և մատենագրութիւնը չէ՞ որ հաստատուն հիմերու վրայ պիտի դնէ մեր մէջ՞՝ վերածնելով մեր հայրերու հոգին ու հանճարը, այլ և կենսունակութիւն, յարստեւ սեռնը և անխալոյ ոչորոշիւն պիտի տայ մեր կենդանի ու խօսուած բարբառին:

Ո՞րքան սայթաքումներ կան այսօր մեր կենդանի լեզուին կազմին ու շարագրութեան մէջ, խնդրառութեան մէջ, բայրերուն մէջ, հոլովներուն մէջ, ուղղագրութեան մէջ. խոսքի որոնց զարման գրաբարը միայն պիտի ընձեռէ. և անով միայն մեր աշխարհաբարը պիտի յատկուի, ուսանանայ և յառաջողիմ. «Իրան արմատով է ծառ, տունն հիմամբ է տուն» (Ալիշան):

Թող մեզի օրինակ ըլլան Եւրոպայի ժողովուրդները՝ դեռ բարբարոս մեր փառքի օրերուն՝ որոնք այնքան փարոսմով կը մշակեն իրենց լատիներէնն և յունարէնը — ոչ առանց զուգորութիւններու — և անոնցմով Աթէնքի և Հռոմի հանճարի բովը կ'օգտագործեն, անոնցմով իրենց ցեղին արիւնը կը նորոգեն, հնութեան հանճարին ու փառքին հասնելու ճիգերով:

Ինչո՞ւ մենք այլ երկիւզած յարգանքով շմտեանաք մեր Հայրերու անկադործած սրբազան «փոքրիկ սծոս»ին, մենք՝ որ թոյրի և բոյրի անչափ կաբօտն ունինք:

Ի՞նչ ըսենք նորաշխարհեան բարենորոգական համանարակին որ թաքուն ձգտումն ունի խզելու հնութեան հետ ամէն կապ՝ հաւատքի, սրտի և հոգւոյ, խորհուրդի և զգացման: Ան գիտէ արդիապսոմի շողերով անհետացնել ուղին գէպ ի մեր հնութիւնը սրբազան:

Կ'ըմբռնենք արդիութիւնը հնութեան վերայ, բայց ոչ ճրքեք զայն ջնշող. «Մառն արմատով է ծառ, տունն հիմամբ է տուն»:

Տանք ուրեմն մեր սերունդին ոսկի բանալին մեր Հայրերու տանարին. հոն պիտի սորվին հայ հաւատքը, հայ միտքը, հայ սիրտը, հայ ցիղը՝ իր քաղաքակրթութեան հարազատ գեղեցկութեան, մեծութեան ու բարձրութեան մէջ, ու այն ստեն արդար պարծանքով իրենք իսկ մեզ պիտի գոչեն թէ «Ա՛նք մեծ բաժին մ'ունինք մարդկային քաղաքակրթութեան պատմութեան մէջ»:

Հ. ԵՂԻԱ ՓԵՏԻՅԵԱՆ